

# Պ Ի Տ Ա Կ

## Բ Ի Ւ Զ Ա Ն Ի Ե Ա Ն



# ՚ԻՆԴՐՈՅ

## ՀԵԿԵՇՈՒԹԵԱՆ ԱՐԾԱՇՈՒՆԵԱՑ

1813.

1 · 2 · 3 · 30ԵԿԵՍ

## ԱՄԵՐԻԿԱՆՑԻ

## Միացեալ Վահանանես :

Digitized by Google

**П** տեանը քաղաքական կառավարութեան  
Ամբիգայի միացեալ նահանդնեա-  
լուն՝ ազգաւ իրեն հպատակաց աս հետեւել  
իշխանութեր :

Նեստ ։ Ամեն գիտուածքներու մէջ  
ուր աւել կը բռնաբարի օրէնքը համ ամվո-  
րութէ պատերազմական, այնամիսի ան-  
ձիններէ, որ են ինկիւզի իշխանութ տակ,  
և կը անան տմ կերպով վաս հասցընելու  
միացեալ նահանգներուն բնակչաց, և կմ  
տերութեան Տառայօններուն՝ թէ ծովու-  
մէջ, և թէ ցամաքի վրայ, դիմաւոր ա-  
տեանին կուտայ իշխանութէ ամմէն իրեն  
հպատակներուն որ կարենան առանց մէկ  
արդի լիմ յափստակել ու դրաւել անոնց  
ունեցած չունեցած պատերազմի օրինաց  
և սովորութէ հետու։

Ն և բ բ ա լ մ ե ն դ ի պ ո ւ շ ա ճ ք ն ե ր ո ւ մ է ջ  
ու ը կ ը լ լ ը լ վ ն ա խ ի ա տ ի ն ք , կ մ ա ն ո լ զ ր մ բ ա ր  
բ ա ր ո ս ա կ ա ն դ ո ր չ ք մ ը հ ի ն ա խ ս ա ա ն ց ի ն ե ր է ն  
կ մ ու լ ր ի շ ն կ ի լ զ վ տ է ր ո ւ թ է ն դ ա շ ն ա կ ի ց  
ն ե ր է ն ց դ է մ բ ա ղ ա ք ա ց ւ ո ց Մ ի ն յ ե ա լ ն ա  
հ ա ն գ ն ե ր ո ւ , կ մ մ ա ն ա ւ ո ր ա ն ձ ա ն ց ո ր ք ե ն  
ա ս ո ն ց պ ա շ տ պ ա ն ո ւ թ է տ ա կ ը , գ լ ի ս ա ւ ո ց ը  
Մ ի ն յ ե ա լ ն ա հ ա ն գ ն ե ր ո ւ ա տ ե ա ն ի ն կ ո ւ  
տ ա յ լ ա կ ա տ ա ր ի լ ա ն ա ն ո ւ թ է ն յ ա փ շ տ ա կ ե լ  
դ ր ա ւ ե լ ա մ ե ն ս ո ւ ա ց ո ւ ա ծ ք ը ի ն կ ի լ զ վ ի շ  
մ ա ն ո ւ թ է ն տ ա կ ը ե ղ օ վ ն ե ր ո ւ ն , թ է զ լ ի ն ո ւ ո ր  
ե ղ ե ր է , թ է մ ա ն ո ւ ն ա ր ե ղ ե ր է , և թ է ա  
ռ ա ն ձ ի ն մ ա ր դ ե ղ ե ր է , ն ա ն ն ա պ է ս և ձ ի ն  
տ ի ս տ ա ն ց ի ն ե ր ո ւ ն ա լ ո ր ո ն ք դ ա շ ն ա կ ի ց ե ն  
ն կ ի ս ի ց ի ն ե ր ո ւ ն :

ԵԿԱԴՐԵՐԱՆ

Լօնպըտ. 27 Մայիսի:

Պատմուակէն (որ է Ելքա գետին վայ) մասնաւորնեցու եկած թուղթերը կիմացը նէն:

նեն մեղի անթիւ անհամար զըրբը ֆրան սըզլն, որոնք մասկովմէրը էշպա գետէն անդին անցնելն եաւ, դրաւեցին պառ քին Լունէպուռկը, Համարպուռկը, ու Քուքսհամէնը : Աս տեղերէն ինկիլզները ետ քաշլեցան առանց մէկ թիւ ֆիէնկմը կմ թօփմը պարպէլու ֆրանսպներուն վրայ :

(Օւագր: Փարիզ:)

## Բ Ո Ւ Ս Ս Ի Ա.

Պէուլն: 18 Մայիսի:

Համարպուռկ Պէուլնի գալութայն :

Անցած շաբաթ Պէուլնի մէջ ըսր կոզմը կըպուցին առ հետեւ ծանուցման թուղթը :

” Իրաւի սպատերազմը՝ որ կընենիր եր կու մեծ բանակները շատ հեռու է Պէուլնին, բայց որովհետև աս պատերազմը է մէկ գետին վրայ, որոն մէկ մասը թշնամին ձեռքնէ, ասոր համար խոհեմութելը կըսրպէցնէ մեզն՝ (թէպէտ և մէկ վերահաս վասնդմնաւ քլայ), որ ան բաները փախցըվի Պէուլնէ՝ որոնց փախցընելը խոռ վութե ասեն շատ գիւռար ու վասնդաւոր է:

” Պուլով տեղակալ ճշնէսալը կեցերէ գէմ դնելու թշնամիներուն բաւական զօրութք, և թէ պատահմամբ թշնամին տահան մեծ զօրութք բռնադատէ զամփիսյ ետքազլինէ գէտ ՚ի Պէուլն, կըզրացվի եւ ուկ զըրքերէն, և կըդանայ իրեն օդնական սյնակու գունդմը՝ որ թշնամին հէտ մէկ կերպ պամը չկիցնար յալթել : Ասկից աւելի կընայ վախցընել զթշնամին, և կըրնայ անոր շատ վնաս տալ, Մառքային բնակչաց անյաղթելի սիրտը, ու հաւատարմութելը իրենց թագաւորին, և բան զամփնք մեծ հայրենասիրութը : Ասկու թոլ պաշտօպանեն իրենց կնկելիքը, իրենց տղամարնը, և ամենի իրենց սիրելի բաները : Թագաւորը ու մենք նոյն միտքին վրայ ենք ու նոյն կըսրիչութիւն միտ կըսրցլնենք նաև վասնդի մէջ ալ:

” Յետ առ ամէն միջոցներու որ ՚ի գործ կըդընենք մէր հայրենեաց հանդառուէ ու խաղաղութեն համար, պէտք է որ ոնցշնայ ամմէն վախը :

” Կըտեսնաք որ էն երեւելի իշխանները՝ որոնք բոլոր աէրութել կըկառավարէն կեւան կերթանկոր քաղքէն, աս ուրիշ բան չէ բայց եթէ ուրիշ աւելի ասպահով աւել ըլլալով կարենան իրենց կառավարուեն պաշտօնը՝ ՚ի գործ գիւռելու, և աս բանն կըլայ բացայացար թագաւորին հրամանալու : Վախ կոտները՝ որ առանց մասնաւոր հրամանի կըփախչն կերթաննէ, թող երթան : Իրենց թուղթութելը, և իրենց անհայրենա սիրութելը ուրիշ բան չըներ՝ բայց եթէ վախկոտութեն չար օրինակ կըլայ ամմէն նուն պատիսի ժամանակ՝ որ միայն կորի ճութեն ու պատութեն պէտք է :

” Ամմէն կարելի ջանքը ու խոհեմութել՝ ՚ի գործ կըդնենք մենք՝ որնոր ժամանակին պարագաները կըպահանջնեն մեզմն, բայց մենք աւ կըյուսանք որ՝ աս բաները տեսնալով ժողովուրդը, զիմակաբերէ՝ թէ ուրեմն հասարակաց շահը և մեր մայրաքաղաքը շատ մեծ վտանգի մէջ էն” :

Պէուլն, 14 Մայիսի 1813.

Ելպա ու Օտէո գետերուն մէջ աեղքեած զինուորական կառավարութելը :

Հասպառեալ. Լէստք ու Սաք Ճէն նէռալենելու :

(Օւագր: Կայսէր:)

## Ս Ա Գ Ս Ո Ւ Ն Ի Ա.

Տէկւրա: 21 Մայիսի:

” Աս աէրութեն մէջ նորէն տուլք ձգվեցաւ երկիրներուն, սասկի գլուխներուն, տուներուն, մազաղներուն վրայ ու պիտոր տան 100 լին մէկ ուկէն : աս տուլքը դրվեցաւ ցունելու համար Տէրութեն կառավարութելը որ ունի նկատմամբ զինուորական ծակը :

” Մաքուէն կայսրը երբոր Տէրէզուայէն ճամբայ եւլա երթալու շատ ընծայներ արվալու մէկալն: Ճէրսաօրփ տեղակալ Ճէնէսուալը՝ գլաւաւորը Սարսոնիայի բանակին անուանեց դիսաւոր էնճին ՚ո՛ ու նուն լաված գունդին, նմանապէս երկու լէհցի օֆֆիշեալ աւ անուանեց օֆֆիշեալ առ գունդին : և անոնց՝ որոնք ծառայեցին ”

Կաբօլէօն կայսեր քանի որ Տրէզոտա էր, տըլաւ պառնութիւն խութիւներ ու սահմաներ էլենասով պատաճ, ու զարդարված ուկիէ փակագիրներով որ կըկապէր Կաբօլէօն կայսեր անունը:

Լիբուն • 26 Մայիսի:

Ասկից կըդրվի թէ կըլսենքոր միշտ թէ ֆրանսըները ու իրեն գանձակիցները ամեն օր թօփէր ու պարութիւն առաջաներ ու ուրիշ բաներ կըդրանանկօր ճամբաններուն մէջէն որնոր Մոսկովէրը ու Պուլչները չերը չկինալով հետեւնին փախցընել պահերն ասախ անդին: Գըտնրվեցաւ մէկ առանձին թէնա ճամբումը մէջ Յօնոր թօփ և խէլչնալ պարութ տանելու առաջաները:

Հոսուելի եղած սովորական բանայիրը ՚ի գործ չդրվեցաւ Հիմնկվան ժամանակիս խոռվութիւններուն ու պատերազմներուն համար:

Պավլեհացոց հետեւակ գունդը 20 ին 21 ին եղած պատերազմներուն մէջ շատ մէծ ու երևելի կըարիձութիւները քրերեն, նաև ձիաւրդներնաև ասսովիկ պատերազմը ըրերեն Մոսկովէրուն հետ:

(Գալեհն Փըտին:

Սակոնիայի սահմանագլուխներէ 28 Մայիսի:

Համառապունի մէկ նուղելին՝ որ գրածած է Տէկնաւան Մայիսի 24ին, իբիշևն սահմը 9ին, 1813:

Նրէկ առաւոտեան սահմաթը 5ին, Կաբօլէօն կայսրը ճամբայ ելաւ Քլենսութսհ միդմէն ու առաջ գնաց մինչև Վուրժքհէն։ Մոսկովէրը կեցերէին կօդիմէն բարձր տեղերուն վրայ, բայց շուտով խառնափեն, դոր հարգով փախան ֆրանսըն առջնէն, և որովհետեւ երեկոը իրենց յարմար դրսան, անոր համար թէ ակտաւ և ասկից փախան, բայց նորէն ամբացան իրեք աելի մէջ, յու Տէկնաւան Ուկիէնապաքի, ու Մօրպէրստոքի: Եկաբօլէօն կայսը կեցաւ մօտիկ Մօրպէրստոքի Փին:

Ուկիէնապաքին եւաւ մոսկովէրը կըարժինէ դիմացան ֆրանսըն կըակին դիմաց, հաստեղ երկու կարմանց ձիաւրդները

շատ տաքցած պատերազմը ըրին, բայց վեր ջարէս Մոսկովէրը յաղթըլեցան ու փախան: Գիշէրը Մոսկովէրը ետ քաշվեցան կօրլիդէն: Նմանապէս Նեխսային ճամփ եղբրէն: Ամսուս շշին առաւառեան սահմաթը 8ին Մոսկովէրը կըրակ արվին կոր լիդին կամուրջները: Ֆրանսընը առանց դադրելու առաջ գալեցին ու հասան մինչև կօրլիդէն: Կիսորէն ետև ֆրանսընը զօրքը անցաւ Նէխսային անդին, որով մէկ պլատի պատերազմնահալ հանդիպեցաւ Մոսկովին վերջապահ գունդին հետ, բայց Մոսկովը խայրի հիշ մէկ տեղը գէմ չիդնէ լով կըարտունակէր իրեն ետքաշվելը, քիչմը գէտպ ՚ի կըկառ, քիշը գէտպ ՚ի Պրէլավլիա: ու քիշընալ գէտպ ՚ի Սքհմէիդնիձ:

Աղեքանդր Մոսկովին կայսրը, ու Պըտուշին թագաւորը կօրլիդէն ճամբայ եւ լան գացին գէտպ ՚ի Պրէլավլիա անուսա շշին առաւաօք: Կաբօլէօն կայսը մօտաւ կըրլիդէ փառաւոր հանդիսութեն ու հիմաց անհակատարեալ առողջութեն մէջ է:

(Օւագէ Փարէիսուն:

ՊԱՎԻ Ե Ռ Ա:

Կամուրջներէն • 28 Մայիսի:

(Ծքիրման-թօլումթօի ու Վօրոնձօթ Մոսկովին Շէնէռալուները, և ուրիշ տէրութիւնը կապավարօլ իշխանները, թօլուցին Պէտընը ու գացին ուրիշ աեղ: (Օւագէ Փարէ:

Ք Բ Ա Ն Ս Ա:

Փարէկ 2 Յունիսի:

Կաբօլէօն կայսը հրամայեց որ տըրվի Դէք հինգ հարիւր եւալութը Շիրօնային բնակիներուն, լցուունելու համար իրենց հարկաւորութիւնը ու կըբաշեն կոր պատճառաւ 1812 ին եղած կրակին:

Կայսրուհին կառավարը ֆրանսոյուս առաջ ան հետեւեալ խառնարդները բանակէն Մայիսի 27 ին իրիկունը:

Ամսուս 26 ին Քննիթէ Լօրիսթօն ֆրանսըգ Շէնէռալուն գունդիը կըկենար հանանաւ: Շէնէռալ Մէջօնին գունդին մէկ պադդալիօնին վրայ յանկարծակի յարձակեցան Մոսկովէրը 3 հազար ձիաւրդուն երեկ:

Երկկան սահաթը չին, անոր համար ըլունագավեցաւ աս Ճէնէռալը ետքաշվելու դէպ 'իմէկ գեղը. կորսնցուց աս Ճէնէռալը և կորը թօփ 3 ալ մէծ պարութի սնտուկ: Մոսկովյները աս յաջողութ քիշը առաջ եկած կուզէին զարնըվել նաև 153 երորդ գունդին հետ ալ բայց ֆրանսազնէրը փախուցին անկից շատ մարդ սպաննելով Մոսկովյներէն, աս մենաօններուն մէջ կար մէկ զօրապետմը: Չորս դիէն մէկանէ կըժողվալիք կոր Մոսկովյն գերիները. շըակայ գեղերը ցուռն են Մոսկովի վերաւորագանելուով:

Խշանները ու թագաւորական մարդիկ ները որոնք Պէուլինէն փախան ու գնացին Պուշպալիա, հիմայ անկից ալ ելան տահա հեռու աեղ երթալուն համար, շանալ ասոնցմէ քաջնեցան գնացին Պոէմիայ:

Փրանսազնէրուն թշնամին արգելոծ թօւզելը ուրիշ բան չեն ըսեր, բայց եթէ կատորագրեն միայն վախը ու սարսափը որ ամրերէ Մոսկովյներուն վրայ Վուլթքէնէնին վերջի պատերազմին համար:

### ՎՃԻՒԸ ԿԱՅՍՐ ԱՆ. ԷՆ. ԿԸՆԿԵՐԸ:

\* Կաբօլէօն կայսր ԱՆ. ԷՆ. կըվճեւեմք աս հետեւալ վճիռը:

" Տնկըլլ մէկ յիշատակարանմը Մօնթ-Սէնիսին վրայ. աս յիշատակարանին ան կողմին վրայ որ կընայի դէպ 'ի Փարէզ, գըրփի ամիմէն մեր սահմաններուն անուն, ները որ Ալբէն անդին են, ան կողմին վը որ կընայի դէպ 'ի Միլիան գրփի մեր ամիմէն իրավայի տերութեն սահմաննեն, բուն անունը որ են Ալբէն աստիս. իսկ էն բայ աեղը աս անկած յիշատակարանին վրը աս հետեւ վերտառութեն:

" ՆԱԲՈԼէՕՆ կայսրը պատերազմի բանակէն որ կըկենար Վուլթքէնէն, հրա, մայեց որ անկըլլ աս յիշատակարանը իր. րե. մէկ վկայմը իրեն համարման որ ունի ֆրանսայու, ու իդալիայի ժողովուրդ, ներուն վրայ, և աւանդէ մեր ետեւն եկոզներուն աս միջոցներուս հրաշալի գործքերը, որ 3 ամսովան մէջ մէկ միլոն 2 հարիւր հազար մարդ զէնք առած վա.

" զեցին պատերազմ, պահելու համար ամէ բողջութել իրենց տէրութեն, ու դաշ, նակիցներուն:

### ՀԱՍՊԱՊԷԱԼ. ԿԱԲՈԼԷՕՆ կայսր:

Երբոր առաւ կայսրուհին աս վՃիռը, ինինալ շուտուր վճիռց աս հետեւել վՃիռը: Մէնք՝ կայսրուհի-թագուհի կառավար ֆրանսայու ևն. ևն. տեսնալու աս վՃիռը, ասոր ՚ի գործ գրվելուն համար կըվճինենք աս հետեւալ ՎՃիռները:

" 1. Ճեմարանները ֆրանսայու, իդալայի, զուօմայու, Ամնդրտամի, Դուռ, ու սինին, ու ֆիօրէնցային որոշեն մար, ո դիկիներ աս բանիս համար, և բռնեն ամ, ո մէն իրենց երեցած պատշաճ ու յարմար, միջոցները տնկելու համար Մօնթ-Սէնին, սին վրայ աս յիշատակարանը՝ ինչպէս որ կուզէ Կարօլէօն կայսրը:

" 2. Աս գործքիս համար որոշվեցաւ 25 միկնն, նայլի որ ծախքը չանցին աս չափը:

" 3. Աս յիշատակարանը՝ որչափ կարեն, լի է պէտք է որ շահմը ու օգուածը բեն,

ո բէ հասարակաց, առանց արգելմը ըլաւ,

լու իրեն գլխաւոր վախճանին, ու դաշ,

և մելու իրեն աեսզութեն:

" 4. Իդալիայի ու ուրիշ Ճեմարաններէն իրկըքի ալէկ ձևեր աս գործքիս համար ֆրանսայու Ճեմարանին, և աս բայ, նիս համար միջոց Պէուլը կըմըրվէ մինչեւ Մոյեմերի, մէկ, ոտք զի ձմեռվան մէջ ասաւարկըլլ Կաբօլէօն կայսեր ու եկած գարնան բերանը մկանի չէնքը:

Գրուեցաւ Սէն-Քլուալին Վալատէն 10 Յունիսի 1813:

### ՀԱՍՊԱՊԷԱԼ. ՄԱՍԻՒՄ ԱԼԻՒՃԻԱՆ: (Մօնթքու:)

### Ի Դ Ա Լ Ի Ա:

Միւնա. 11 Յունիսի:

Խապար եկաւ հոս թէլէկաֆյուլ, թէ զինագադարարումը պիտոր քչէ դեռ 2 ամիս ալէրկու տէրութեն բանակներու մէջ:

(Օբակ: Մէլան:)

Աս գործքը՝ որ է պատմութի հիմակվան ատենիս, տամնըհինկ օրը մէյմը կըտըպին, ՚ի Վէնէսէտիկ ՚ի ՎԱՆՍ ՍՐԲՈՅՆ ՂԱԶԱՐՈՒ: